

ՏԱՅԿԱՇԱՅՔ

Տաճկահայ հաստիքակութեանը դեռ շարունակում է դբա-
ղեցնել այն մխիթարական դէպքը, որ, չնորհիւ Պոլսի պատրի-
արքարանի քանած խոհեմ ընթացքին և եռանդուն դորձու-
նէութեան՝ Կիլիկիան թեմերի համար կաթողիկոս ընարուեցաւ
Գեր. Սահակ Եպ. Խաբայեանի նման կարող և հանրութեան համա-
կրանքը վայելող մի արժանաւոր անձնաւորութիւն։ Պետու-
թիւնն այս անդամ հաստատեց այդ ընտրութիւնն, առանց
առանձին խոչընդոտներ հանելու։ Հաստատութեան «քէրաթն»
արգէն յանձնուած է պատրիարքարանին և շուտով նորին Ամե-
նապատութիւնն իւր Աթոռը կուղեռուի ո. օծումն ընդունե-
լու, որից յետոյ կանցնի Պոլսի Ներկայանալու համար Երկրի
վեհապետին և խորհրդակցելու պատրիարքարանի հետ մի քանի
կարեռ խնդիրների և իւր հօտի կարեքների մասին։

Կիլիկիոյ աթոռն 1894 ից ի վեր թափուք էր, թեմական գործերն երեսի վրայ մնացած, մայր վանքն աղքատ և եկեղեցականներից շատերը մտաւոց թէ բարոյական կողմից շատ խեղճ: Ամէնքի յոյզով նորընտիր կաթուղիկոսն է: Մի փաստաբան, որ Կիլիկիոյ թեմերից է և հանրային գործերին մօտիկ ծանօթ, «Սուրհանդակ»ի № 1172 և 1175ում երկու լուրջ յօդուածներով պարզուեմ է հասարակութեան առաջ նախ, թէ ինչ է սպասուում նորընտիր կաթողիկոսից, և երկրորդ՝ թէ ի՞նչ պէտք է անել Կիլիկիոյ և' նիւթապէս և' բարոյապէս ընկած վիճակը բարձրացնելու համար: Առաջին յօդուածով ցոյց է տալիս հետեւալ կարիքները:

- Ա. Վանքին վերաշինութիւնը.
Բ. Միաբանութեան վերակազմութիւնը.
Գ. Ժառանգաւորաց վարժարանի մը հաստատումը.
Դ. Թեմերու մէյմէկ տուաջնորդ ընտրելով՝ ըոլոր վիճակ-
ներու եկեղեցական կազմակերպութեանց լրացումը.
Ե. Վանքապատկան խչքերու և կալուածներու վերստա-
ցումը և տնոնց սեպհականութեան խնդիրին ապահով
հիման վրայ գրուելն, թէ՛ վարչական և թէ՛ դատական
եղանակով ունորոգութեամբ կամ լաւ մշակութեամբ:
Երկրորդ յօդուածում մատնանիշ է անում դրամի և մարդու
կարիքից նա հաշուել և եկել է այն եղբակացութեան, որ կի-

Անկեան թեմերի վիճակն ըստ արժանուոյն բարեփոխելու համար նորընտիր կաթողիկոսն առ նուազն 10000 ոսկու (85000 լ.) պէտք պիտի ունենայ և քանի որ Կիլիկիոյ ֆողովուրդն աղքատէ ու այդ գումարի մէկ երրորդն անգամ տալու անկարող, մնում է, որ Կիլիկիայից գուրս գտնուած հայութիւնն աջակցէ: Երկրորդ կարկիքի առթիւ շեշտում է, որ Սահ աթոռուը չունի իսկական միաբանութիւն: Եղածները տգէտ, ապիկար մարդիկ են, որոնք վերջին հանգուցեալ կաթուղիկոսից դրամով գնել են իրենց վեղարները: Յօդուածագիրն այն կարծիքին է, որ այդ կարեքը լեցնելու համար պէտք է հոգևոր կոչման հրաւիրել բուն իսկ Կիլիկիայում գտնուած միջակ կրթութեան և միջակ տարեքի տէր մարդկանց, մինչև որ ժառանդաւորաց վարժարանը, որի գոյութիւնն իրաւամբ անհրաժեշտ պահանջ է համարում Կիլիկիոյ համար, հասցնէ նորերը:

Յօդուածագիրն ի վերջոյ խօսում է Պոլսի պատրիարքարանի, Մայր Աթոռի և նորընտիր կաթուղիկոսի ապագայ յարերութեանց մասին և յոյս է յայտնում, որ թէ պատրիարքարանն և թէ Խարայեան սրբազնն ամէն ջանք դորձ կդնեն արդարացնելու հասարակութեան վստահութիւնն ու տեղի չեն տայ այնպիսի հակառակութեանց, որոնք և՛ վնասակար ելան և՛ նոեմացըին հանգուցեալ Քէյֆսիկեան կաթուղիկոսի անունը:

— «Վէհ. Սուլթանը բարեհաճած է Ա. կարգի Մէճիտիէ պատուանշան շնորհել Կիլիկիոյ նորընտիր Կաթողիկոս Տ. Սահակ Սրբազնին: Կայսերական այս բարձր շնորհը Պատրիարքարանի կողմէ հեռադրով հաղորդուեցաւ Ն. Ամենապատութեան»:

Արարատի անցեալ համարում յիշել էինք, որ Կ. Պոլսի հայաբնակ թաղերից մեծ մասում գոյութիւն ունին աղքատաւ խնամ ընկերութիւններ: Եերա թաղի աղքատախնամն իր կոչումն ըմբռնել է աւելի բայն մտքով քան միւսները: Սա իր ծախքով պատրաստում է հիւանդապահուհիներ, որոնք իրանց կրթութեան շրջանն աւարտելուց յետոյ մեծ ծառայութիւնն մատուցանում հասարակութեան: Անցեալ 1902թ.-ի դեկտ. 15-ին տեղի է ունեցել յիշեալ թաղի աղքատախնամ ընկերութեան գրասենեակում վերջին ընթացաւարտուհիների հարցագննութիւնը, որ «Սուլհանդակ» թերթն այսպէս է նկարագրում: — «Նախ տոքդոր նաղարեան պէտքի վերաբուժութեան վերաբերեալ հարցումներ ըրաւ շրջանաւարտաներուն, թէ ի՞նչ է այրումը և իր դաշտանը, վերքերը ի՞նչպէս պէտք է դարմանել».

լ՞նչ տեսակ գործիքներով մօքթային ներարկում կըլլայ, լ՞նչ է «Քրաքթիւրը» և քանի՛ տեսակ, և ո՞րո՞ք են իր ախտանիշերը, արիւնը լ՞նչպէս պէտք է առնել և ո՞ր պարագային են. ևն. որո՞նց պէտք եղած պատասխանները տրուեցան: Յետոյ կարգաւ Տքդ. • Զիլինկիքեան էֆ. բնախօսական և անդամազննական նիւշ զի՞ն, այն է մարգակազմութեան վրայ, Տքդ. Մասիս առողջաւանութեան մասին հարցումներ ըրբն և գեղագործ նարկիլէճեան էֆ. դեղագործական նիւղը հարցաքննեց, —թէ բժիշկին պատուէրները լ՞նչպէս պէտք գործադրել և թէ բժիշկ չեկած հեւանդի մը անհրաժեշտ գարմանները լ՞նչ են, ևն: Նըջանաւարտները, որո՞ք իրենց սպիտակ գողնոցներով նշմարիտ հիւանդապահուհին տեսք մը կը ներկայացնէին, կը պատասխանէին բոլոր իրենց եղած հարցումներուն:

Հարցաքննութիւններէն ետքը կատարուեցաւ վկայականներու բաշխումը: Տքդ. • Անէմեան պէջ բանախօսութիւն մը ընելով, նախ շնորհակալութիւն յայտնեց բոլոր ներկաներուն, պատուած ըլլալնուն համար այս համեստ հանդէսը: Յետոյ ըսաւ. «Ներկայ շրջանաւարտները վեց ամիս հիւանդապահութեան տեսականը, և վեց ամիս ալ Ս. Փրկչեան հիւանդանոցին մէջ գիտական տեսակէտով թէ ներքին և թէ արտաքին հիւանդութեանց գործնական փորձերը սորուելով կը ներկայանան: Ասկէ առաջ Տիկին Մատակեանի ձեռքով հիւանդապահութեան դասընթացքի մը հաստատման ծրագիրներ կային, բայց անոր յաջողութեան վրայ տարակուսողներ եղան և երբ առաջին շըրջանաւարտները տրուեցան և հայ մամուլը ծանոյց ժողովուրդին, ամէն կողմէ խնդրանքներ աեզացին հիւանդապահուհիներ ուղելով.՝ ասոնք իրենց կանչուած տունները գացին և իրենց անձնուէր ու գործնական ծառայութիւններով ոչ միայն հիւանդները, այլ և տանը մէջ գտնուողները գոհ թողուցին, հիւանդին հանդէպ իրենց ունեցած օգտակար ծառայութեանց համար, և լիուլի վարձատրուեցան: Ահաւասիկ այս նորերն ալ ճիշդ անոնց ‘նման’ պատրաստ են աշխատելու ուր որ կանչուին: Աղքատախնամս կուզէ ընդարձակ գործունէութեան շրջան մը ունենալ: Բերայի աղքատախնամը եր գերբով և գիւրութիւններով ամենէն փառաւորն է եր պաշտօնավարութեան մէջ, բայց պէտք է ըսենք թէ հասոյթնիս նուազ է: Թէև Բերայի թաղը կօգնէ, բայց այս օժանդակութիւնը մեծամասնութենէն չէ: Աղքատախնամս՝ որ լուին կաշխատի յօդուտ աղքատին, ըստ արժանւոյն ոչ ճանչցուած և ոչ ալ գնահատուած է. քարոզիչները պէտք է միշտ յիշեն Աղքատախնամին գործունէու-

թիւնը իրենց քարոզներուն մէջ, հայ ժամռուլը պէտք է ներկայացնէ դայն միշտ, պէտք է գրագէտներն ալ նպաստեն։ առնցքավ միայն կրնոյ Աղքատախնամա բարդաւաճման շրջան մը ըոլորել և օգտակար ծառայութիւն մը մատուցանել։ Արյուսամ թէ այս առաջարկո սիրայօֆար կընդունուի»։

Տքդ. Աճէմեան պէյ յետոյ շրջանաւարտներուն դառնալով, յուդուական մը ուղղեց անոնց, ըսելով թէ իրենք այսուհետեւ քթշեական մարմնոյն անդամները կը սեպուին և թէ պէտք չէ փախնան ոչ միայն հիւանդութեանց գարշահոտութենէն, այլև տարափոխիկէ հիւանդութիւններէն, և իրենց յանձնուած հիւանդներուն նկատմամբ պաշտօնին կիրառութեան մէջ զանցաւութիւն ըննեն։ Յետոյ ուսքի ելաւ նախագահ սրբազնը Տ. Հմայեակ եալ. և գոհունակութիւնը յայտնելով այսպիսի դարնթացքի մը՝ մեզի համար նոր, հաստատուած ըլլալուն և թուելով անոր ընձեռուած ու ընձեռելիք օգուտները, պարզեց Աղքատախնամին վիճակը և շնորհակալութիւն յայտնեց այն բժիշկներուն՝ որոնք թէ աղքատ հիւանդները կը գարմանեն ճրիաբար և թէ այս նոր գասընթացքին յաջող ելք մը ունենալուն համար ջանք չեն ննայեր, զոհելով իրենց ժամերը, և քարեմաղթութիւններ ընելով վերջացուց խօսքը, ու պահպանիչով մը փակեց այս հանգէսը։ Յետոյ շնորհաւորութիւններ եղան Տքդ. Աճէմեան պէյի, և միւս աշխատողներուն։ Աղքատախնամի սրահն մէջ թէյի ճունեղան մը պատրաստուած էր ուր հրաւերուեցան բոլոր ներկաները։ Ահաւասիկ այս տարուան շրջանաւարտ հիւանդապահուններու ցանկը՝ որոնք վկայական ստացան երէկ. — Տիկ. Սանդուխտ Տէր Մատթէոսեան, Տիկին Եփտիկ Համամճեան, Տիկին Յուղիտայ Գրիգորեան, Տիկին Սանդուխտ Գաղաղզեան, Օր. Վ. իշխան Փափաղեան, Օր. Մաքրուհի Մանուկեան, Օր. Բրաբես Քէօմիւրճեան, Օր. Յերուղ Մէնէշեան, Օր. Զաքուհի Ուալիայէլեան։

«Յիսուս մանուկ»։ Կ. Պոլսի Ամեն. Սրբազն Պատրիարքը այս անունով մի նուիրատուութեան սկիզբը գրեց անցեալ տարի։ Այս տարի Ս. Ճննդեան տօնի առթիւ մի պատրիարքական սըրտառուուշ կոնդակով նա ժողովրդին յիշեցնում է այդ նուիրատուութեան կաթոքը և հրաւեր կարգում, որ ամէն ոք ըստ եր կարողութեան մասնակից լինի։ Խրաբանչիւր նուիրատուի ուղարկւում է մի «ողջունի օրհնագիր»։

Կ. Պոլսի աղքայն հիւանդանոցի եկամտի աղքիւըներեց մէկն էլ պարզ և ընդարձակ օրացոյցների հրատարակութիւնն է,

որից անցեալ 1902 տարուայ ընթացքում գոյացած շահն 500 ոսկուց (4250 ը.) անցնում է:

Դոյն հիւանդանոցի օգտին բացուած մի հանդանակութեան շնորհիւ ներկայ տարուայ սկզբին ստացուել է 23543 դուրսուչի (մօտ 1883 ը.) նպաստ:

Պոլսահայ հասարակութիւնն հաստատ պահելու համար գթութեան ու խնամքի այս յարկը՝ ստեղծել է եկամուտի այնպիսի ազրիւրներ, որոնք պահանի են ամեն գովեստի և քաջաւերութեան: Այժմ Կ. Պոլսում հետզհեաէ վերանում է ննջեցեալի գագաղը ծաղկեպսակոլ գարդարելու, ինչպէս և նորապոակ ամոլներին ծաղկեփունջ նուիրելու սովորութիւնը: Դրանց փոխարէն՝ ի նշան ցաւակցութեան լինի թէ խնդակցութեան նուիրում են մի ո՛ր և է գումար ի նպաստ այն հաստատութեան, ուր պատսպարուած են իրանց հազարից աւելի անպաշտպան եզրայրներն ու քայրերը: Հոգաբարձութիւնն ամէն անդամ իր ստացած նուէրն յայտնում է հասարակութեան մամուլի միջացով:

Այս կարգի մի ազրիւր էլ այն նուիրատուութիւնն է, որ անում է հասարակութիւնը Ս. ծննդեան ու զատկի տօներիներար այցելելու պարտականութիւնից աղատ մնալու համար:

Ուրախալին այն է, որ մինչ այս սովորութիւններն սկզբում շատերին զարմանք և գժկամակութիւն էին պատճառում, այժմ քանի գնում ընդհանրանում է քաղմահայ քաղաքի հասարակութեան բոլորում:

Լըտպիրների մէջ լոյս տեսած հեռագիրներով և մասնաւոր նամակներով Կ. Պոլսից ստացուեցաւ այն խիստ տիրալի և սարսափեցուցիչ լուրը, թէ ծննդեան տօնի օրը պատարագիչ Ամեն. Մաղաքիա Պատրիարքի վերայ, ատեան իջած և ժողովրդի միջից թափորով անցնելու ժամանակ, մի հայ պատանի ատրճանակի կրկնակի հարուածներ է արձակում, որից մէկը վերաւորում է Սրբազնի ուսը: Նորին Ամենապատուութեան անմիջապէս դուրս են տանում բժշկական օգնութիւն հասցնելու համար, պատարագը շարունակում է մի քահանայ և Զօրհնեաց հանդէսը կատարում է Գեր. Գէորգ եպ. Երիցեան: Մանրամատնութիւններ և ստոյդ տեղեկութիւններ Պատրիարք Սրբազնի առողջական վիճակի մասին ուշ ստացուեցաւ և յայտնուեցաւ, որ վէրքը բոլորովին անվտանգ էր եղել:

Թղրախաղի ախտը, որ այնչափ մարդոց թէ նկւթական և թէ բարոյական մնանկութեան պատճառ է լինում՝ դժբախտաբար տաճկահայ գաւառներում ևս տարածուում է, որտեղից ամէն օր կարեքի, թշուառութեան ձայներ են լսուում։ Զմբշկածուգը հայաստանի խուլ անկիւններից մէկն է, որ պարբերական դիմումներով օգնութիւն է հայցում և. Պոլսի պատրիարքարանից կրթական գործի համար։ Այդ նոյն Զմշկածուգի թղթախաղի անձնատուր լինելու կոկտեցուցիչ նկարագրութիւնը տալիս է «Սուրբհանդակ» (№ 1185) թղթակիցն այս մի քանի խօսքերի մէջ. — «Զմշկածուգի բոլոր համայնքը ուս գարշելի թղթախաղի մոլութեան դոհ գացած է։ Առաւոտէ մինչև երեկոյ որճառանէ սրճարան խաղի շուրջը թափառելէ վերջ, երեկոյեան ժամը մէկին կը սպառն, իւրաքանչիւրը իր օրուան կարդը եղող տունը կերթայ թրիք խաղալու»։

— Գալճայեամ որբանոցին նուիրել է 200 ոսկի (1700 ր.) Մանչէոսթիք վաճառականներից պ. Արամ Կարագէօղեան։ Մի բարեսուեր տիկին էլ, որ յանձն է առել մինչնոյն որբանոցի վերաշենութիւնը, տարածուած լուրերին նայելով՝ նոյն գերզառառանից է՝ տիկին երմոնէ Կարագէօղեան։

— Կ. Պոլսի Մայր եկեղեցու նորոգութիւնն արդէն աւաբառած է. բացի 20 ոսկու օժանդակութիւնից, որ ժողովուրդն է ցոյց տուել, մնացած բոլոր ծախսն հոգացել է Միհրան էֆ. Սմբատեան։ Վերջինիս եղբայրն էլ՝ Մանուկ էֆ. Սմբատեան, յանձն է առել միայն իւր ծախսով նորոգել տալու Կասիմփաշա թաղի Ս. Յակոբ եկեղեցին. նորոգութիւնն արդէն սկսել են։

— Վերջերս վախճանած այրի տիկ. Մաննիկ Տավուտեանն Արմաշի դպրեվանքին կտակել է 200 ոսկի։

— «Սանասարեան վարժարանի Խամակալութիւնը կիսորհը գալցի վարժարանին տեղափոխութեան խնդրին վրայ։ Վարժարանը հարբերգ վուսադրուելու դժուարութիւններուն առջև, կիսորհուի Սեբաստիա հաստատել զայն և պատրաստուած յատակագիծերը նկատողութեան առնելով, Պատրիարքարանէ գրուած է Սեբաստիոյ Առաջնորդին՝ Ս. Նշանի հողերէն դուրս ուրիշ ծախու հողեր գտնել և տեղեկագրել Պատրիարքարան։ Ս. Նշանի մօտ գտնուած գետին մը յարմարագոյնը կնկատուել տեղեկագիր մը պիտի դրկուե Պատրիարքարան։

— Երուսաղէմէն Տ. Կէորդ Սըբագանի հասած հեռագիր մը կը գուժէ արդիւնաւոր միաբաններէն Տ. Անդրէսս վարդապետ Միհրայեանի վախճանը, ընիկ Բաղէցցի։ Հանդուցեալը Պալեան

ճարտարապետներուն քով բաւական տարիներ ծառայելէ ետքը՝ քանի մը հարիւր ոսկեսով Երուսաղէմ գացած և միաբան եղած է. յետոյ Խղմիքցի հոգելոյս 8. Յովհաննէս Պատրիարքէն վարդապետ ձեռնադրուած է: Երկար ատեն լուսաթարութեան պաշտօններ վարած է 0. Աստուածածին և 0. Յարութեան Տաճարներուն մէջ. նաև Երկար ատեն Եաֆայի մէջ տեսչութեան պաշտօն վարած է 8. Եսայի Պատրիարքին օրով: Հանգուցեալը իր դամբարանը իր ձեռքով պատրաստած է Եղեր: Կը թողու բաւական կալուածներ Երուսաղէմի վանքին՝ իր խնայողութենէն աւելցուցած:

— Իեզերսպուրկի մէջ վախճանած 0ր. Աննա Եղեանց 1897 թուականէն ի վեր Կարնոյ Կարմիր վանքին մէջ հաստատուած ոքանոցին կը սատարէր և 50 տղայ որդեգրեր էր, և տարուէ տարի 250 ոսկի կը վճարէր Արքանոցին խնամակալութեան: Հանգուցեալը Բեզեռսպուրկի մէջ, նոյն որբանոցը բարելաւելու համար, Տիկինանց խնամակալութեւն մը կազմած էր: Իր գործունէութեան շնորհիւ այսօք 500 ոսկի պատրաստ կայ Եղեր իր մեռնելէն վերջը Երկու տարի ևս կանգուն պահելու համար Որբանոցը: Այս մահուան առթիւ Կարնոյ առաջնորդ Զաւէն Վ. Կարմիր վանուց մէջ 0. Պատարագ մատուցեր և հոգեհանգստեան պաշտօն կատարեր է:

— Ելմտական Նախարարութիւնը 22,500 զրուշի գումար մը յանձնեց Պատրիարքարանի, Ծնունդի առթիւ Կայս. կառավագարութեան կողմէ աղքատաց յատկացուած գումարին հաշուէն:

— Հուրիկեան Յովհաննէս վարդապետ, որ Հայ—Հուռմէականութենէ Հայ. Եկեղեցւոյ ծոցը դարձած և յետոյ վերստին Հայ—Հուռմէական դարձեր էր, և վերջերս ալ Ալաշկերտ զվկուած էր հովուական պաշտօնով, Պայտղիտի Առաջն. Տեղապահ Տ. Էմմանուէլ Վ. Ք. Վ. կիմելով, միջոց մը Խնդրեր է, որպէս զի կարելի ըլլայ վերստին Հայ. Եկեղեցւոյ վարդապետ գառնալ:

— Մշոյ Պատրիարքական Փոխանորդ Տ. Խոսրով Ծ. Վ. Ք. Պ. Պէջեկեան Բաղէշ գացեր է Վ. Ա. Վ. Կուսակալին հետ անձամբ տեսնուելու համար: Տ. Խոսրով Վ. Ք. Պ. Պէջեկ Պատրիարքարան թէ այդ առթիւ այցելած է Թէղուտի Ս. Յովհաննէս Վանքը, որուն գերքը սիրուն, բայց շէնքին այնքան խարխուլ է, որ Եթէ անմիջական նորոգութիւն մը չըլլայ, տարիէ մը բոլորովին աւելակ պիտի դառնայ: Այդ վանքին Վ. Ա. Խաչահայրն է Տ. Յակոբոս Վ. Ք. Պ., 95 տարեկան ծերունի մը, որ բնականաբար չի կընար օգտակար ըլլալ նոյն Վ. Ա. Խաչահայր: Տ. Խոսրով Վ. Ք. Պ. Ս. Պատրիարքին ուշադրութեանը կյանձնէ յիշեալ Վ. Ա. Խաչահայրին մասին տնօրինութիւն մը ընել: